

**Ի Լ Ա Ն Ա Ք**

|                                                                  |    |
|------------------------------------------------------------------|----|
| գերեր սարքրեր պեր տեճարլը իսին . . . . .                         | 3  |
| իբնին տեճա իսին . . . . .                                        | 2  |
| իլ սահիւէլէ գօնուպանըն պէլեր սարքրեր . . . . .                   | 10 |
| ձիսաւաւ տէրն իսիլիկեւէ իսանաք իսին պարնա րա-<br>գարլըլ օլունալ : |    |

# ԵԵՂՄԻ ՂԱԶԵԹԱ

Ուսման համար անհրաժեշտ է փողեր և փողեր  
օրենսդրություն

մասընդ-դարիս պուլապիլիլիլէր : Պու-  
նա հիչ քիմսէնին իթիրազ իտէմէ-  
եէճէկինի բազ գամիլէ իսպաթ իտէ-  
ճէեիմ :

իւնք իսթիհնայ օլուննաս մէմախ-  
քին ճիւղէսինտէ, գօզալար նէ սու-  
րէիկէ թէրպիտէ օլուննոր իսէ օլուն-  
սուն, պիր գր.յիւնէի ճէտիտ գուրու-  
դօպա իսթիհնայ իչին, տալիմա իւլ-  
զր.յիւնէի ճէտիտ թագէ գօզալար  
օլունըղո աարլարտան պէյու թաս.  
տիգ օլունմուլ տուր: (Դազը տէֆա-  
տահա լիւնատէնէ վէ եւսալիւննա-  
սպա զիւղում կէօրիւլէպիլիր իսէ տէ-  
քիւսուր պուլունմամոգ իչին պու-  
միղ տարէ ինթիխապ իթթիւմ:) Պի-  
նտէն տարէ իչ պիր գր.յիւնէի ճէտիտ  
թատէ օղապ օլուննայ ուլ ճէտիտ

ձեզի օրոնաւուց տաւ, 333 կրամ պղ-  
լեթիտէ պոլլունուր իսէ, պունյա  
667 կրամ սու զալպ իթմիշ տիմէ  
օլուր : Յաղաթ պու միկ տարը բիւ  
ի սու նէթէտէ պոլլունուօր : Պօ  
ճէրտէ մի տիր , եօգաս գօզանըն ի  
բէկինտէ մի տիր : Պու սիւալլէր  
տաթի բազ գամ իլէ ճէվապ վիրէճէ  
եթի :

[illegible]

ճէտիտ թագէ գօզանըն իրէկի թագգ  
ըիպէն 200 կրամ սըզլէթինտէ օլու  
իսէ , պու գօզալարըն պօճէքլէր  
800 կրամ սյզլէթինտէ տիմէ ք օլու

իմտի պիր գլխեերի ճէտտտ թա  
ղէ գօզա տախիլիւնտէ իւքէք միջտա  
րընը իրաեէ իտէն 200 կրամ տէլի  
գօզա , քեամիլէն գուրտտուգտա  
սօնրա հիշ պիր վազըթ սըգլէթի  
տէն 50-60 կրամօտա զիեատէ ղաչա  
իլմէք , Պիհանէ ալէյճ զարտէթ  
պիր գլխեերի ճէտտտ տէլէք գօզ  
թաղէ օտտուգարք վազըթ ալէ գր.

ԵՆԵՐԻ ճէտօտ թագէ վէ տօլու գ. զաեա մուատիլ օլուպ, հալպու գ. պու գօզպար պիւսպիլթիւն գ. րու օլուտուգլար զէման, 6-7 գըլթի եր ճէտօտ թագէ վէ տօլու գօզաեա մուատիլ տիր տէնիլէպիլիր, Պլ գըլթեհէր ճէտօտ թագէ գօզատ մէվճուտ օլան 667 կրամ սուտա հաւընդ պէճան, րլու, մէճմուհի սըզ լէթլէրի օլու 600 կրամման 600 կրամ գ.ստար սուեու հալի տիրլէ հանի պու պէճան քլէր թէշքիլ իտմ մէվգատտր հալի օլուտղու սու մէ մուհի սըզլէթլէրիւն իւշրուպուտտ զիեատէ տիր:

Պուռ մալիւմաթ շիմօնեէ գաստ  
թէճըրլպէ նէթիճէսի խօի իսէ տ  
Ոստուռտա ալուլունան իթալիա  
բէքճիլը մէքթէպի միւտիթի  
Վէրսոն, պիւլլարը ֆէնէնէ իսպպ  
իթմիշ տիւր, Մուսթաֆէյ յէ կէշէ մա  
սուլ իչին իթալիանըն 23 միւլթի  
լիֆ մահէլիւնէ այնի ճիւստէն այ  
միլտար թօլսու թէպի, Վէ սոն  
պուլլարտան հասըր զօն զօղալ  
մուսյեճէնէ իտէրը, Բըք Եթրեպ  
գըլլէնէն ճէտիտ թէշըլ իթմէք իչ

վախտեսի երգա խորհմէմիշ օրտո  
ղունտան, թամ էլք հաշնա  
տաբ չօճուղու, մէրգումարն թ  
սալլութ խթը վաշխանէլէրնտէն մա  
հափադաեա մուվաֆֆադ օւսպի  
խէ տէ, հալֆա քի կէչէն թըրքի  
սանինին (նոյնմբերին) 15ինճի կիւն  
մաուռմէյի մէզպուրն, քէնտիւր  
հէ տիւրքիս թէարուցաթ վէ թ  
ճաւ արաթտան մաուռն պիր մա

քէ յփիեէթի ի թլաֆ՝ պիթթ ապ  
 կիլլի թույնուարագ խէֆէն տէֆ  
 խաթիմը խէ տէ, սէքը կիւն սոն  
 րա, չու վտէր փաճհառա քնալ  
 իթ թլալ փաճն մըրթաթ մօլալ Մուս  
 թ օֆաքնն հիւքիւմէթի մաճէլլէն  
 ինպարը քէ յփիեէթի եթ մէսի իւզէ  
 րնէ, մմուրը մախսուս մարիֆէ  
 թիլլէ չոճուրուն նաչը գապրտա  
 վէ սէպլի վէֆաթը զրուպ, գու  
 րու մլա մախսութ օրուն քուր  
 չար տա պօզպաղնտան չըբարլա  
 րագ, քէ յփիեէթի գաթլ թէպէ յիւն  
 իթմըլ օտուղընտան, բէտէլի ճա  
 նիլլէ մէլուն տէտէսի, տէրհալ բէ  
 չի գանուրն աաալէթէ թէպմի  
 տրիմիլլէ տրի

Շու ճիւղայէթի մէջ ունանէնին տալիս  
պէլիեաթը ճէհալէթին պիւր նէվի նէ  
վինի օլտուղընտա հիշ քիմսէ շիւպ  
իթմէց :

ձէհելն իյգաը մէլանէթտէ հա  
 րէթպախաի ուղ ուլ օրոն իսթիս  
 տընա տայիլ պլը ֆիքրի տըլսո  
 հասըլ իթմէք իշին, նէվի պէնի պէշ  
 լին էս ասի պլը միլէթիքնուլ, էն մո  
 գատուէ արի ֆազլէթիք պուլուն  
 շէֆագաթըլ ինսանիէթք քեարիեի  
 ալէլ խուսուս մուհապպէթի րէտ  
 րանէյի տէ բալիմալ իտպլիտիկն  
 եանի շաւմի ինսանիէթէ էլէմ վ  
 րէն աւ ֆաճանըն մէնշաի հազըզ  
 սի ճէհ օրտուզուհու տիշինմ  
 քեաֆի տիքո

ԹԻԻՃՃԱՐԻՆԵԷ

իւէք պեօճէքէրնին միւ թէնէվ  
խաթիէրէքէր վէ պուշարուն տէ  
հագգընտա մուհիմմ պիր քէշի  
(Պուշտան էվիէրի մէգ պէտէն տ  
վամ.)

Մուգ պիեճէն սուրճ թիլլէ ի ձրա  
լունան թէճընդ պէլէր վէ ի հոտաս ի  
տիկիմ ուսուլ մուճիպլինճէ իտիլ  
հարէք թլլ. ր. ի ֆատէմին սըհէն թի  
իւհ սէնէտէն պէրնու քեսֆի տէր  
ճէտէ իսպաթի ի իմ իմ տէն տէն  
զը քէսան, միւշապէհէն թէհա  
րիսի սուրճ թիլլէ միւշահազա վէ թ  
ֆէքըրը իտէրնը, եու մուրճան  
պէճէքտէն չըգտըրը զէման հազ  
գէթէն սաղալում պիր պէճնը վ  
ճու տէ կէթիլիմէնի միւմքին օյման  
ճազ պէրնէն չօգ սուեու հալի  
մաւընը, վէ եու մուրճանըն հա  
օլտուղու մէվաւտըն եու մուրճա  
պէճնը վիճուտ պուլմաղա պաշլ  
մաղտան էվվէլ, պու թէմէն զը  
սաղալմըն ի ֆիրազ ի թէհտիքնէ, պ  
գալարպա կիրմէնի միւմքին օյմա





